

մ'էր, և կընա՞ր ուրիշ բան ըլլալի, քանի
որ անման Ալիշանին աշակերտած էր:

Իր արուեստանոցը ժամապահայրն էր Հայ հայրենաէրներու և օտար հայասէրներու Բաւական էր որ կոստանդնուպոլիս էկած Եկոպապացի մը տեսակցութիւն մ'ունենար այդ համակրիլի հայուն հետ, խոյն հայսէր զանալու համար:

Խնց ցաջալերեց Գիրման հնագէտ Մորդամանը, որ 40 տարի զոհած էր վանի սեպագիրները կարդալու, և Դաենի թղթակից ջոմածէն, որ հայանպատ յօդուածներ կ'հրատարակէր այդ կարեւոր թերթին մէջ:

Սառոյդ է թէ իրեն կ'պարտինք Լ'Արմենի պարուիլիսը, այլ մասնակցութիւն չէ ունեցած Ներսէս Պատրիարքի հրատարակել տուած կարմիր տետրակներուն, որոնք հարստահարսկան նոր Ծեղեկազիթներու ֆրանսերէն թարգմանութիւնը կ'պարունակէին ևս Պատրիարքարանի ընդհանուր քարտուղար թարգմանած եմ բոլորն ալ, բաց ի մէկէն, որ հրատարակուեցաւ Լա քատիոն Արմենիուու ամիտոսով ու Պ. Կ. ծածկանուով, և որոյ հեղինակը այսօր խոնճութիւն կ'սեպէ այդ ինդրին դէմ զինուիլ իր ճկուն եղէգով...:

Ապսուլահ, Ներսէս Պատրիարքին տունն երթալով, Խրիմեանի հարստահարսկան հին տեղեկագրին մէկ մասին ֆրանսերէն թարգմանութեանը օգնած է, մինչ ինձ յանձնուած էր միւս մասին թարգմանութիւնը Այս պաշտօնագիրը լուսունի մէջ տպուեցաւ 1877ին և հայարնակ գաւառներու վատթար վարչութիւնը աշխարհացարող ընելու ծառայեց Պեղլինի վեհաժողովին առթիւ:

Երկար ու երջանիկ կեանց ու ամէն աշողութիւն մաղթելով Ձեզ, պատիւ ունիմ լինել, Գերազնորհ Հայը, Ձեր խոնարին ծառայն: Մինաս Զերազ:

(Չարայարելի)

Հ. Ե. ՏԱՅԵԹ

ԲԱԿՆԱԼԱՒՐԱԿԱՆՆ

Կ ՑՈՒՐ Դ Դ Փ

(ՀԱՆԴԵՍ ԱՄՅՈՒՆԵԱՅ ՅՈՒԹԱՅԻ Մ'ԱՊԵՒԻ)

Բաւական երկայն ու խրթին նախաւասուութեամբ մը, Հ. Ա. Վարդանեան վրդ: Հանդէս Ալմարեայի Յ թուով, (էջ 176-8), կ'ուզէ ցուցնել թէ մեր Հ. Գ. Զարպհանաւեանի ի իրենց Հ. Յ. Վ. Վ. Ջաշեանի կցորոյք բառին նկատմամբ զրածները՝ անգոյ և շանյացոյ ենթադրութիւններ ։ Են. որով այդ ամէնը առիթ կու այս իրեն ձանեաւ պարն յորդերու։ «Ք մերծուատ», այսինքն՝ մօտէն խնդիրը զօշափել, և «կցուրդիկ իրական իմաստը պարզել»։

Ս. Եփրեմի երկի մը վրայ է խնդիրը, որուն սոկեղարեան թարգմանութեան հնաւոյն ձեռագիրը յլէմիւածին գտնուելով՝ (Թ. 902), Միաբանութեանն բարեկամ մը մեծ ինաւորով օրինակած ու մաստենաւարանիս նուիրած է (Թ. 769). Ուրիշ ազգասէր մ'ալ վիհենական Հարց գրատան համար օրինակեր է, (Թ. 257): Դոյն ձեռագրի մասին զրած են Զարպհանաւեան ու Ջաշեան վարդապետներն, մին իր «Հայկ թարգմանութեանց» էջ 466, միւսը՝ իր «Մայր Ցուցակ Հայ». Ջեռագրաց» էջ 669-61: Երկուըն ալ, ուկեմն, ըստ բազում զիւոց կը ըննադատէ Վարդանեան վարդապետը: Եւ նախ կը զարմանայ, թէ ինչո՞ւ Զարպհանաւեանի քով քառը կցուրոյ եղած է, մինչ կարենեանը՝ կցորդ կը զրէ: Պատասխանը շատ պարզ է: որովհետև մեր օրինակը, -որ շատ ինաւորով կատարուած է, միշտ այդ ձևը զործածեր է և ոչ միւսը.

1. Ճանապարհ հորդել բացատրութիւնը՝ մէշտ և զրով կ'ուլաւ Հայկենին մէջ և ոչ երբեց շ շով ինչպէս Արտայ յօդուածացիր զրտ է: Հմէ. ճանապարհորդ (Ժամագիրը): Արդեւ ճանապարհն (Ժարկ. 111.), ճանապարհ հորդելով (Ամեր. թ. 880), ուահանորդ, հն. ա. բուլը հայ. բանցիքները, Թերեւս ապարական սիւալ մը Փախած ըլլայ:

2. Ելմարանի զրուագրաց հոմառու ցուցակին հեղինակն է:

3. Կ. Պոլսեցի Տեր Պօլս վրդ. Պետրոսեանի ձեռնով, 1849ին,

տ. էջ 1, 9, 27, և 30). «Եղանակայ ի յիշատակարանն զրյին, կ'ըսէ օրինակողը, յինել ԿԾՈՒԽԹԻՔ Եվրոպի Հաւանական որ ինքն կարենանը, որ մին էր յայն «տպիտագոյն պաշտօնակալաց» (էջ 31), և «ի ըսպառ անգիտակ» (էջ 30), ինըը թերեւս սխալած լինի՝ և զայս ալ «քրերի» (էջ 30), կատարած ըլլայ: Ուստի, Զարպհանաւեան ու Տաշեան Հայրերն իրաւամբ զրած են կցուրդը մեր, բանի որ իրենց օրինակներն այնպէս էին:

Կը զարմանայ, զարմեալ, Արգոյ յօդուածագիրը՝ Հ. Գ. Զարպհանաւեանի «Կցուրդը յիսուն և մի բռուգ», զրելուն վրայ, Ավակայն, ըիչ մաւելի ուշալրութիւն զնելով, պիտի տեսներ որ Հ. Ցաշեան վրդ. ալ նոյնաէս զրած է: Արովկեան երկու տեսակ թիւ գործածեր է սառ մէկն իր թիւն է, միւրը՝ ձեռազրին զիլակարութեանցը: Առաջինով՝ կը համկնայ ըիչ թէշ շատ անթերի մացած (զլուխները), իսկ միւսով՝ ձեռազրին մէջ նշանակուածները իրենները՝ երառուն և մէկ են, ձեռազրինները՝ ՄՌ՝ = «յիսուն և մի են բռուգ»: զոր ինըը՝ շնաւելով ձեռազրին՝ ՄՌ՝ = յիսուն, կը դնէ:

Կը զարմանայ, վերջապէս, ու միանգաման զայթակած կը թուի, Հ. Գ. Զարպհանաւեանի այս բացատրութեան վրայ, «ի մեր օրինակին ակսանին ի նեղեստասներորդեն»: և ինչպէս ուրիշ տեղ՝ հոս ալ՝ իր բոլոր զարմացումը կ'արտայայտէ սա նըշշանով, «(ՏԻԾ!): Բայց ինչդիրը շատ զիւրին է: Ծ և Ժ, է և Ե տաելը՝ ձեռազրաց մէջ իրարու շատ նման են. արդ, ինչպէս ՄՌէ: Հ. Ցաշեանը (տ. Մայր Յուց. 661, սիմ ա, առող 30) Մա Ալբը՝ իւլ Կարդացած է, ճիշտ նոյնաէս Հ. Գ. Զարպհանաւեանաւեան ալ Ժէ ին՝ սիալմամբ Ժէ Եշ, հեղետասներորդ տեսած է: Այսոր համար էր վերկ ըսած՝ «ըիչ մ'աւելի ուշալրութիւն զնելով»: որովհետ ձեռազրին մէջ նշանակուած ինթ՝ = քառասունինչնէն վերջը, զոր Վ. Հ. Ց. Ցաշեանը հաւա-

տարմարար զրած է, աւելի որամարտանական էր ՄՌ՝ = յիսունեկին վրայ մտածել՝ ցան թէ ԺՌ՝ = սասնելիին: Ուստի երկուցն ալ, կարծեմ, անմեղաղելի են:

Եաւ լաւ է նոյնապէս Հ. Ցաշեան վրդի, զրածը, թէ իրենց օրինակը ԺԶով կը սկսի: որովհետև սոյն զլուխին սկիզբէն՝ մրայն բանի մը տող կը պակսի: Որով, յօդւածազրին այն փոքր դիտողութիւնն ալ, թէ «ուղիղ՝ ԺՌ», արդարացի չէ:

Դմանապէս ուղիղ չի թուիր մեզ Հ. Զարպհանաւեանի և Ցաշեանի մասին ըսածը, անոնց ըմբռած կցուրդերը՝ «առլիրոնա»-ները «անգոյ» վճուելով, և «ենրադրութիւններն անցալով» դատելով: Ուղիղ չէ, կարծեմ, այդ բացատրութիւնը, որովհետև ՄՌէ: Հ. Ցաշեան վրդին, այնքան որոշ և ճշգլու զրածը, (տ. Մայր Յուցակ էջ 661, ա. 2, տող՝ 6-9), չեմ զիւրի ինչպէս, Արգոյ Յօդուածագիրը լաւ չէ հասկացած. որովհետև, զրիչ՝ օրինակովն հետ կը չփոթի, և, «կատարեցաւ կցուրդը Ասացուածը Եվրեմի երանելոյն՝» միայն մեր և իրենց օրինակին կը վերազրէ, մինչ բուն «ցրին»՝ ընազրին յիշատակարանն է: Բայց իրաւամը ալ, թէ չեմ սիւալիր, արուած չէ այդ վճիռը: Ա. Եվրեմի այդ զրուածը մի միայն կցուրդը անուամբ ծանօթ է հայ մատենազրութեան. արդ, եկեղեցական լեզուով մեր կցուրդը կամ կցուրդը կոչածին, լատինը իր ծէսով Առլիրոնա կ'ըսէ: որով ինչ զարմանց որ յիշեալ անձինը, երկուցն ալ, աւելի հասկնալի ըլլալու համար, հայլինի քով եւրոպական բառն ալ զրած ըլլան: Բաց սստի, իրենց նապատակն էր մեզի, ըստ կարելոյն, մատենազրական ճշգրիտ տեղեկութիւններ տալ, ոչ թէ գործածուած բաներուն լեզուարանական ստուգարանութիւններ ընելի:

Խոզրդը բոլորովին զուրս է, ըստ իս, Յօդուածազրին կողմանէ յիշաւած Ա. Եվրեմի երկոց ի «մատրաշա» և ի «մատ-

1. Այս 2-3 բացատրութիւնները մերը չեն, այլ ձեռազրին զայթակարող՝ ժամանակակից և ականատեսին

յիշատակարանն արգուած դիտողութիւնները: Այսով կը ինթե՛ք ընթերցուին զնել չեղադղեւ:

մարա'» զանազանութիւնը, ինչպէս նաև Պատմաբարի հեղինակութեամբ սոյն բառերուն տուած ստուգաբանութիւնը։ Այն ատեն կարեռութիւն մը պիտի ունենար այդ աշխատութիւնը, եթք մեր ինչպական գրութիւնը, ասորերենի մէջ՝ «մատրաշ» կամ «մուտամարա»ի ներքն յիշատակուած ըլլար։ Բայց քանի որ որոշ բան մը չկայ, մէկը կրնայ «մատրաշ» կոչուածներուն կարգը զասել մեր այդ հայկ. թարգմանութիւնը, ուրիշ մը, հաւասար իրաւամբ՝ «մուտամար» կոչուածներուն, այնպէս որ լորջ ապացոյց մը, համոզիչ փաստ մը չեմ գտներ որ զմեզ ստիպէ ներկայ ճառուրը Ս. Եփրեմի գրութիւնց այս կամ այս տեսակին վերագրել։ Հաւասարապէս կրնանք կոչել զասոնց թէ «կցուրդ» = տարաշիրեւելեր, ինչպէս նիւթապէս թարգմանած են զայն Հ. Գ. Զարպհանանեան ու Տաշեան։ Թէ՝ «Ասացուածք», իրո՞ւնամարա. թէ՝ «Կցուրդ» ասացուածք», միանգամայն առնուած, ինչպէս ձեռագիրներն ունին։

Կրնանք իրաւամբ կցուրդը անուանել այդ գրուածքը. նախ՝ որովհետեւ ձեռաց զրին ակիզը կը կարդանց «կցուրդը Եփրեմի»։ Երկրորդ, բանի որ ցնարերգական ընտիր ոն մը կը ներկայացնէ. և զոյց ասորերենի մէջ չափով գրուած՝ ու ծոռովքենէ երգուած ըլլան, մեր Ս. Ն. Շնորհաւոյն բացմաթիւ ուսանաւորներուն նման։

Կը յարմարի ասոնց նաև «Ա. Եփրեմի Ասացուածք» յորջորջումը, բանի որ ներկայ վիճակին մէջ, այսինքն Հայ թարգմանութեամբ, Ս. Հաղորդութեան վրայ չընազագեղ ճառեր կամ յորդորակներ են, թաց ասուի, «մատրաշ» անունն ի բնէ երգ չի նշանակեր³. և Պատմատարը հետ՝ կ'ուզեմնաև Պրոգրմանի հեղինակութիւնը յարգել։ Այս, ի միջի այլոց՝ կ'ըսէ, թէ «տարու» բայց՝ իր ֆառ մեխն մէջ՝ կը նշանակէ մուսօն։ ուշեցու աշխատանիմ, հրահանգիմ, — եմ են. արդ «մատրաշ» նոյն բային Անց. Դիրք. կը. Եղ. իդ. է. և կը նշանակէ, նիւթապէս, (հմմ. արթ. տնկ. մետրանէ) ուսումնարան, զասարան, բայց նաև զասախոսորիմ մը, դաս մը, ուսումնական պարապում մը, և փոխարերարար՝ շատ լաւ կրնայ նշանակել բարող մը, յորդորակ մը (հմմ. օմէլա, սոնա conferenza), բանի որ բարոն ալ՝ հոգենոր դաս մ'է։ Այսպէս, կը տեսնենց նաև՝ որ տարաշ արմատ կը դառնայ մեր դաս բառին՝ որ գրին անկմար. = տարաշ = տարշ = տարսան = տարս, (հմմ. շարան-սատոն) = դաս։

Բայց արդէն ձեռագրին մէջ եղած մետվն ալ, «կցուրդը ասացուածք», շատ լաւ իմաստ ունին. Ասացուածք՝ հոս կցուրդըին թարգմանութիւնը չէ, ինչպէս Հ. Վարդանեանը կարծէ, այլ բերականորէն խօսելով՝ իրարու հետ բացայացտի և բա-

1. Եւ ոչ միմրա, ինչպէս ինը հէ զրէ, որովհետեւ բառը երկու օճէք տառած կը գրուի.

2. Կը ներէ մեզ անշուշտ Հ. Վարդանեան Վ. Կ. Փայր գրատղութիւն մ'ընկել իր մէկ երես այդ երկու ասորերին բառերուն նկատմամբ. 177 Ելով կը զրէ ու մար և տաշում մեկը, ու հայերէն կը թարգմանէ Ասացուածք» և «կցուրդ»։ Աւզիդ չէ այդ սակայ եր «Ասաց», «կցուրդ»։ Որովհետեւ այդ մեկը՝ կոր. ժմ. ար. եղ. գ. դէմքին են. և բայց սեմական չեղոները ճիշտ այդ մեց, իբր բայցն պարզ արժանա՞ կը զննն բացագրեցներու մէջ, և անով է որ բայց մը պէտք է փառանել։

3. Բնորդ Հնի և Նոր հասկարանի մէկ՝ երջ, օրնուաթիւն են բառերուն տեղ, ասորերենի մէջ կը զննենց միշտ մաշամար, բայսինքը մեկը՝ բայպահ — որննեաց բայցն։ Ասկից է նաև արթ. տեղ. բայսի մասնակութեամբ մասնական, բարժենեցածիմ, յարշենեցածիմ, խորհն-խոհական, ըարժանեց-ըամանեց, տարժանեցածիմ, տարժանեց-տամանեց, բան- բարտամ, բանեցարտանց-գանգատիմ, ցանցատ են, ուստի նոյն սեղ «կարս» կամ տերս ալ հաւանաբար եղած է դաս։

կամ զամինը ենց՝ զամմա (հմմ. մազմն'որ) (սազման սամմ) = երգեց ի եայն սրբից, Երցոց երգոյն (Ուռ. զամափի ըսելու համար, ասորերէն կը զրէ. «Թարգմինքը բարձրաց»)։ Անոնցն ա. Դաս. Ե. 1, 12. Բ. Թթ. Իդ. 1. Գ. Թթ. Ը. 58. Ա. Մացր. Փ. Բ. Բ. Մացր. Իդ. 18. Նենիմ. Ժ. 27 և նույն։

4. Սենական և բարուած իւրաբանչեր բայցն՝ ունի տասը կանոնաւոր մեռ, որոց առաջինն ու զիմանըր, և իբր բառն արժան նկատուածը՝ ֆաւալ է։

5. «Բէր անկաւը սովորական է հայերենում» (Աճա. Արժմ. Բն. Հա. Ա. Է. 99), և իրոց. Գամահարեց-ցամահեց, բարչեց-բաշեց, յարշեն-մաշեց, խորհն-խոհական, ըարժանեց-ըամանեց, տարժանեց-տամանեց, բան- բարտամ, բանեցարտանց-գանգատիմ, ցանցատ են, ուստի նոյն սեղ «կարս» կամ տերս ալ հաւանաբար եղած է դաս։

ցայտակեալ յաբարերութիւն ունին կոյորդիքի
Բացայայսին է Ասացուածքին, քանի որ
անոր ինչ կամ ինչպիսի ասացուածք ըւ-
լաւ կը ցուցնէ. իսկ սա՝ միւսէն բացա-
յայտեալ այսինքն բացատրուած կը կրչ-
ուի. Որով, « Կցորդը ասացուածք Եփրե-
մի երանելոյ»՝ ըսել է, Սրբոյն Եփրեմի
ըստ աւուր պատշաճի, ըստ պարագային՝
կցտի կամ յարմարցուցած ասացուածքներ.
կամ, Ա. Եփր. Կցորդը, կամ երգով ըս-
ուածքներ կամ, վերջապէս, Ա. Եփր.
Կցորդը ըսուածք զրովիններ, Այս է, Կար-
ծեմ, յիշատակարանին բնական և իրական
թարգմանութիւնը:

« Կցորդը » և « Ասացուածք » բառերուն
վրայ առանձին առանձին զրելով՝ վերև
կ'ըսէի, թէ՝ կը յորմարի, կարելի է բնել
ևն, բայց այս վերջին մեր՝ ստիլուսուածք ենք
ճիշտ « կողք կողիք » պահել՝ հակառակ Հ.
Վարդանեանի քասմին, և վերը տուած
լուծուածքին մին կամ միմայն ընդունիլ,
կամ նման մեկնութիւն մը տալ: Պատճառը
յայտնի է: որովհետեւ հետազիրէ այդ մեն
ունի: Եւ մենք, եթէ կ'ուզենց ուղիղ բննա-
դատ ըլլալ, պարտական ենք ձեռազրի մը
հեղինակութիւնը յարգել: Քննադասը,
պիտի ջանայ աւելի իր կարծիքը զրցին
յարմարցնել « Տե totum applica ad
textum », ոչ թէ ձեռազրին իր կամքին
նուաճել և անոր ուզած ձեւ տալ: Անը
ըսածք՝ լոկ ենթազրութիւն մ'է, իսկ ա-
նորը՝ (ձեռազրինը) իրականութիւն: Ասոր
համար Հ. Ա. Վարդանեանի այն բացա-
տրութիւնը, « Ասացուածք (բառը) հիմու-
վին սիսալ է ու հետևաբար չիշալի յիշա-
տակարանէն », թող ներէ՝ մեզ ըսելու, թէ
ըննադատորէն անների մեղք մ'է որ բո-
լոր գիտնականները կը գայթակղենէ:

Հ. Գրունը Սարսնաւ

ԳՐԱԳԻՒՐՆԵՐՈՒ ԱՇԽԱՏՁԵՆ

ԲԱԺՆԱԳԻՐ

(Bâjnâgir)

Վասպուրական-Վանայ՝ ժողովրդական բար-
քափն կը պատկանի բառս, — Բաժնագիր:
Բաժնագիր՝ բաժնակի: Բաժնակի՝ հասակ քա-
շէ: Բաժնակի՝ հասակի բարձրութիւն:
— « Ընոր բաժն-բալեղին մեռնեմ », Կ'ըօշ մայրն
իր որդու ծիր հասակին ակնարկելով:

— « Ընոր բաժն ի՛ զէ բապինդար », Կ'երգէ
հայ ժողովրդական մէկ պարեզզ ան. Ան.:

Յարդ տպուած Գաւառական Բաղդիրխներէն ոչ
մէկը կը յիշէ բառը, կամ իր ածնացաւը
մէկը: Մինչդեռ Վանեցին ունի ատանեակ մը
բառ ու ո՞ւ բաժ արմատին վրայ կապուած,
յիշուած իմ « Վանբարբառ » Բաղդիրխն մէջ,
որ 1905-էն ի վեր անօթիք կը մնայ:

Ամաստին իր Գաւառական Բառապանին մէջ
տես մը յիշելով այս բառը (բաժ) Կ'ըօշ ցրդերէն
է: Աղբօծ բայլա (ան, աճում) բառին աղաւաղ
մէկ ձեր չէ, և այն ատեն՝ պարսկերէն (շնչ.).
թէ զրական բայլին բառէն:

Ամաստին լիզուական ստուգաբանութիւնը բաց
թուզով՝ սեսնեն ինչ է Բաժնագիր-ը:

Բաժնագիրը՝ անձի մը անունին յատուի պահ-
պանի մէկ: Տեսակ մը նմայակիր արի զէմ։
Ուրեմն անձնական հմայեակ մը (համայիկ):

Ան գրուէ է ժապաւինաձև նեղ ու երկար
թուզիքի չիտիք մը վրայ, իրարու փակած, և
իրարու վրայ փաթաթելի նրկանութիւնը 7-8
մողը, ծալուած՝ կը գառնայ ափի մէջ սպունե-
լիք թուզիքի զան մը:

Գանձ՝ իրապէս, զի Բաժնագիրը հասարակ
զրութիք մը չէ: (Ան պատրաստուած է ամնա-
մեն ինամով. զրադարուած է զունաւոր նուրբ
նկարներով, գրչազրուած՝ գոյնգոյն մելանով և
այլազան գեղագիր տամարով, թոշնագիրներով ու
զրդագիծներով:)

Բաժնագիրը նաև հազուագիւտ գրչագիրներէն
է: Կը թուի թէ կամ ազնուական սերունդէ մաս-

1. Բան է պետք ն (թէրուերէն) և կը նշանակէ պար-
զագէն նասակի լ. թ.

2. Եւոյնպէս պիծ-պըշէնս (թէրու. պըշ.) ըսել է բար-
ձրականական իսկ պատկանէն կը նշանակէ:
լ. թ.